

մի խումբ իր գնդապետին հրամանին տակ. փոքրիկ զորագունդ՝ փոքրիկ զինուորներու վրայ, կտրին մարզիկները յաճախ ծափեր խլեցին. և երբ ժ. 13ին լմացաւ գեղեցիկ հանդէսը, Շեն-փորախումբին նուազին ժամանակ ամէնքը կեցցէլներ գոչեցին քաջ ուսուցչին և իւր արժանաւոր աշակերտներուն, որ այդ կերպով և ուսման սիրով և պարտոց ճշգրիտ կատարմամբ կը պատուեն իրենց հեռուոր հայրենիքը:

Եւ մենք, օրաթերթիս սիւներէն կ'ողողեց սիրազեղ ողջոյն մը և մաղթանք Հայաստանի այդ յոյսերուն, և կը ներկայացնենք միտ եռանդուն ուրախակցութիւնները Մեծապ. Բրոֆ. Կալլօի, Վարժարանի տեսուչ Հ. Սիմոն Երեմիանի և փոխ-տեսուչ Հ. Սահակ Տէր-Մովսէսեանի:

* ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՈՐԱԾ ՄԸ ԿՐԱՐԱՐԱՅԻ ՏԱՅՐԸ. — Օգոստոս 4ին տեղի ունեցեր է Կրաբբայի յաղթական բարձունքին վրայ աննախընթաց և յուզիչ հանդէս մը: Հոն բարձրադող Աստուածածնայ արձանը, որ 1904 օգոստոս 4ին օրհնուած էր Վենետիկոյ Սարթօ պատրիարքէն (յետոյ Պիոս Ժ. Պապ), իսկ 1918 յունուար 14ին աստրիական ռումբերէն Պնասուած և խալաացի զինուորներէ տարուած էր ստորորտի ֆրեսքան գիւղը, — այժմ իր իսկ կտորներով ամբողջացուած ու նորոգուած՝ փոխադրուեր է դարձեալ իր առջի խորհրդաւոր ու երկնաբերձ վայրը:

Հանդէսը սարգուած է իջեղ. իշխանութեան և իտալ. կառավարութեան համբարշի գործակցութեամբ: Տէրութիւնը, Վենետիկոյ Գաւառի եպիսկոպոսը, ֆաղաքապետութիւնը՝ իրենց պալատական ներկայացուցիչներն ունեցեր են, Թազաւորին կողմանէ՝ Պերկամոյի Դուքսը, Կառա-

վարութեան կողմանէ ալ հախկին Վարչապետ Օրլանտօ ներկայ եղեր է: Անձամբ ներկայ գտնուեր են Բատուայի և Վիչենցայի եպիսկոպոսները, Խորհրդարանի անդամներ, ընկերութեանց ներկայացուցիչներ, զինուորական գունդեր, և այլն: Սրաթերթը ներկայից թիւը մինչև 15000 հոգի կը հաշուեն: Կը յիշուի նաև Պել-Տիքացի զօրավար Հոյման, Գաղղ. Անգղ. Հոյանտ. Շուետ. Տանիմայք. Նորվեկ. և Զուիցիբացի սպաներով, որոնք մասնաւոր ուսումնասիրութեանց համար այդ կողմերը գտնուած են ու նուիրեր են պսակ մը Աստուածածնայ խորանին:

Սակայն ինչ որ աւելի պատմական պիտի մնայ մեզ՝ Հայկական պատարագն է, զոր մատուցեր է Միաբանութենէս Հ. Անդրէաս Վ. Վարդաբուրեան, որ պատուուած է խալ. Տէրութենէն Պատերազմի խալով, Լիտուի Բերդապահ զօրաց պատերազմի ժամանակ իր մատուցած հոգևոր ծառայութեանց համար, իտալական օրաթերթ մը կ'ըսէ. «*Միկել (Ռ)րլանտօ հանդիսը կը քանար պայտօնական ձառով մը՝ փառաբանելով իտալական յաղթանակը այդ ևնփրական արձանին պաշտպանութեան տակ՝ անդին Հայագգի Հայր մը պատարագ կը մատուցանէր*»: Ներկայ եղող զրօշներուն մէջ յանուանէ կը յիշատակուի նաև «Հայկական Երազդուր Հայաստանի կտրիճ յոյներուն (մասնակցող Մ. Թ. Վարժարանի աշակերտները կ'ակնարկէ)»:

Շատ յուզիչ տպաւորութիւն մ'ըրած է՝ երբ էն վերջը զօրավարներու խումբ մը նուագեր է փակման երգը, որ կը սկսի «Կրաբբա ին», դոյ իմ հայրենիքս ես»:

Մ Ե Բ Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Բ Ը

Հրապարակաւ կը յայտնենք Զեմազին սրտիւ **Պ. ԱՐՇԱԿ ԳԱԼՓԱ-ԳԵԱՆԻ**, որ խմբագրութեանս միջոցով նուիրեց մեր Միութարեան Թանգարանին համար՝ հինգ արծաթ դրամներ (2 Եթովպական Մենեղլե. 2 իտալական Եթովպիոյ և 1 Աւստրիական Մարիամ Թերեզայ)։

ԻՄԲԱԿԻ. «ԲԱԶՄԱՎԷՊԻ»